

ՀԱՄԱՁԳԱՅԻՆ ՄԵԾ ՅՈՐԵԼԵԱՆԸ

ԻԶՄԻՐԻ ՄԷԶ

Խնչակս մեր անցեալ թիւով հրատարակած յայտարարութիւններէն կ'երեքը, թէև ուշ, բայց մէկ-երկու օրուայ մէջ իզմիրի հայութիւնն ալ կենդանութեան նշաններ սկսաւ ցոյց տալ համազգային այս մեծ օրուան առթիւ, որ տօնակատարութիւնն էր նաև հայքաղաքակրթութեան տասնըհինգ դարեայ կենսունակութեան։

ՄԻԶՔԼԻՒԹԱՅԻՆ ՀԱՆԴԵՍԸ

Շաբաթ կէսօրէն ետք արդէն ոգեսրութիւնը ծայր տուած էր Հայնոցին մէջ՝ շնորհիւ հայ Ակումբներուն, որոնք գրօշակներով և կանոչ տերեներով զարդարուած էին, և իրենց գուռները լայնօրէն բացած հասարակութեան առջեւ։

Նախապէս եղած համաձայնութեան մը վրայ, այդ գիշեր միջքլիւպային հանդէսը տեղի ունեցու «Բնար» հայ Երաժշտափիրաց Ակումբին մէջ՝ Հայ Ժողովուրդի Տան, Երիտասարդաց Քրիստ, Միութեան, Հայ Արսորդաց Ակումբի և Ա. Դ. Հնչակեան Քլուպի անդամերը իրենց հաստատութիւններուն մէջ համախմբուելով, ժամը 9^{1/2} ին գացին «Բնար»ի Ակումբը, ուր ժողովուրդը խուռներամ լեցուած էր, և որ Քնարի ֆանֆառը կը նուազէր գեղեցիկ կտորներ։

Այս առաջին հանդէսը բացաւ նազարէթ էֆ. Ներսէսեան, հոկիրճ կերպով բացատրելով օրուան մեծ նշանակութիւնը և հայ տառերու այնքան կատարելագործեալ հանգամանքը, որոց շնորհիւ հայ երիտասարդութիւնը, ուրիշ ազգերէ աւելի գիւրութեամբ կրնայ իւրացնել օտար լեզուները։ Նազարէթ էֆ էն ետք Պ. Պարթև Արզուեան գեղեցկօրէն արտասանեց Եղիշէ Արքեպ. Դուրեկեանի Ա. Բ. Գ. լ. Փրօֆ. Կ. Պէշկէօթիւշեան մանրամասն պատմականն ըրաւ հայ տառերու գիւտին, իսկ Սերովբէ էֆ. Դաւիթեան բանախօսութիւնով մը վեր հանեց օրուայ տօնին նշանակութիւնը՝ հայ ազգի քաղաքակրթութեան աեսակէտով։ Փոկրիկն թորոսեան սիրուն կերպով արտասանեց Դանիէլ Վարուժանէն կըտոր մը, իսկ Պ. Ահարոն կարդաց յատկապէս նոյն մեծ հանդէսին համար պատրաստած գրտկան գեղեցիկ ճառ մը, զոր անբողջութեամբ հրատարակած ենք մեր այսօրուան թիւին մէջ՝ լուսեցաւ նաև Ա. Դ. Հնչակեաներու կողմէ Պ. Զաւէն։

Բոլոր բանախօսութիւններն ու արտասանութիւնները մեծարուեցան ժողովուրդին կողմէ բուռն ծափահարութիւններով, իսկ այս ամէնուն մէջ ընդ մէջ գեղեցիկ կտորներ նուազուեցան դաշնակի վրայ և «Բնար»ի ֆանֆառի խումբին կողմէ։

Գիշերուայ ժամը 12ն էր, երբ ժողովուրդը սկսու ցրուիլ, պատրաստուելով յաջորդ օրուայ տօնականարութեանց:

Ս. ԱՏԵՓԱՆՆՈՍ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԷՋ

Առաւօտուն Ա. Մաեփաննոս եկեղեցին մէջ յզնախուռոն բազմութիւնը լիցուած էր. բացի Մեսորագեան վարժարանի ուսուցչական և աշակերտական պատուի բակութենէն, մասցիալ ազգային և մասնաւոր բոլոր վարժարաններու աշակերտները ու աշակերտակները, նոյնիսկ մանկագարտէլի փոքրինիրը եկած էին այդ օրուայ յիշատակը տօնելու: Օրւայ պատրագին էր Գիր. Տ. Յակոր եպ., իսկ դասին մէջ ներկայ էր Գիր. Տ. Տրդատ եպ. Պալեան: Պատարագի երգեցութիւններու սկզբի մասը տեղի ունեցաւ հռածածին: Ճաշու զիրքէն ետք պատարագիչ հայր սուրբը չինիչ քարոզով մը վեր առաւ օրուայ տօնը, պարզեց հայ գրերու գիւտին պարագաները, և ուելցուց թէ՝ «անոնք որ հայ գրերը չեն ուզեր սովիլ, և հայ լեզուն խօսիլը պատիւ չեն սեպեր (թերես ակնարկելով նոյն օրուայ Դաշինի անպատճաբեր հրատարակութիւնը), իրենք այլասեռածներ են, հայութենէն խորթացածներ են), ի վերջոյ ջերմագին մաղթանքներ ընելով հայ ազգին համար վերջացուց քարոզը:

Պատարագի աւարտութմէն ետք հանգիստուր հոգեհանգիստ տեղի ունեցաւ եկեղեցին մէջ՝ հայ գրականութեան և ապագրութեան էին և նոր վախճանեալ բոլոր վաստակաւոններուն համար: Ճիշտ կէսօրին վերջ գտան եկեղեցան արարութեանը:

Ս. ՄԵՄՐՈՊԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԱՆԴԵԸԸ

Կէսօրին ետք ժամը 2^{1/2} էն առաջ արգէն ժողովրդային հսկայ բազմութիւնը լիցուած էր Ա. Մեմրոպեան վարժարանի պարագէզին մէջ: Մասնաւորապէս հոս ալ փութացած էին իրենց մասնակցութիւնը սերելու ազգային և մասնաւոր վարժարաններէն զատ: Ամերիկան ազդկանց վարժարանի հայ ուսուցչունիներն ու սանունիները: Իսկ բեմին գրայ պատուայ աթոռները գրաւած էին Գիր. Տ. Տ. Յակոր Աշոտ և Տրդատ եպիակոպոնները, իրենց մէջտեղը ունինալով Ա. Ժին. Տ. Մեմրոպեան Յառագ Ակումս Ակումս կարգաց կեղծն մը՝ ուղղուած հայ լեզուին ու գրին, իսկ յայտագրէն գուրը խօսեցաւ վերապատ. Թարագնեան, ի վերջոյ աճուրդի գըրուեցաւ Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան կողմէ նուիրուած օրուան գրօշակ մը, որմէ փոքրիկ գումար մը գոյացաւ: Մութը կոխած էր արգէն, երբ Գիր. Տրդատ եպ. ժողովրդին ուղղեց երթար բարովի խօսքերը, որով վերջ գտաւ հանգէուը:

Ներու բացակայութեանը պատճառով՝ Հոկտիոնիմեանի յաշակերտուհիները երգեցին «Ավածագանց»ը, Փրոփ. Ա. Կիւլպէնկեան կարգաց «Կրօնք և բանաստեղծութիւն» վերնուգրով երկարացունց ձառ մը:

Յայտագրին առաջին մասը վերջացած ըլլուգի, Ազգ. Վարչութեան ատենապիտ Տիրան էֆ. Աշոտն յանուն Վարչութեան, նախ չնորհակալութիւնը յայտնից Յորեկանական Յանձնաժողովին, յիսոյ ներկայ ժողովուրդին և ազգային ու օտար հըրաւիրեալներուն, որոնք փութացին այս հանգէուին փայլը աւելցնել:

Յետոյ Յունաց Մեմրոպոլիտ Տ. Մեմրոպեան խօսք առնելով ըստ թէ՝ ասկէ առաջ Վարդանանցի հանգէսին եկած էր՝ իր մասնակցութիւնը բերելու: Հայ Ազգին պատմական մէկ զէպին տարեգարձին, իսկ այս անգամ ուլ եկած է իր չնորհաւորութիւնները յայտնիլու: Հայ Ազգին քաղաքակրթական լինձ Տօնին: ան ըստու որ Հայերը ԱՅգար առաջ ազգ ըստելու իրաւունք չունէին, որովհետեւ գիր չունէին, այն օրէն որ իրենց գիրը ունեցան՝ այլեւս քաղաքակրթիթ առաջանակէ իր պատուաւոր գոյութիւնը պահել յախտեան, քանի որ գիտցած է ան, իր արեան գնով, բարձր կանգնիլ քաղաքակրթ ազգիրու մէջ: Ներկաները կեցցէն երու և ծափանգակալից բանխօսութիւն մը ըլլաւ Պ. Թուզման Պօյածեան, յիսոյ աշակերտուհիներու խումբը երգեց Գամառ Գաթիպայի «Դուն խելոք հաշուազ»ը, Պ. Մարգիս Ամատեան կարգաց կեղծն մը՝ ուղղուած հայ լեզուին ու գրին, իսկ յայտագրէն գուրը խօսեցաւ վերապատ. Թարագնեան, ի վերջոյ աճուրդի գըրուեցաւ Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան կողմէ նուիրուած օրուան գրօշակ մը, որմէ փոքրիկ գումար մը գոյացաւ: Մութը կոխած էր արգէն, երբ Գիր. Տրդատ եպ. ժողովրդին ուղղեց երթար բարովի խօսքերը, որով վերջ գտաւ հանգէուը:

Յայտագրի երկրորդ մասը սկըսաւ Օր. Էօմիւրեանի Առ. Մայրինի լեզու՝ արտասանութիւնով, որմէ ետք հուժկու և բովանգակալից բանխօսութիւն մը ըլլաւ Պ. Թուզման Պօյածեան, յիսոյ աշակերտուհիներու խումբը երգեց Գամառ Գաթիպայի «Դուն խելոք հաշուազ»ը, Պ. Մարգիս Ամատեան կարգաց կեղծն մը՝ ուղղուած հայ գրերին ու գրին, իսկ յայտագրէն գուրը խօսեցաւ վերապատ. Թարագնեան, ի վերջոյ աճուրդի գըրուեցաւ Ա. Դ. Հնչակեան կուսակցութեան կողմէ նուիրուած օրուան գրօշակ մը, որմէ փոքրիկ գումար մը գոյացաւ: Մութը կոխած էր արգէն, երբ Գիր. Տրդատ եպ. ժողովրդին ուղղեց երթար բարովի խօսքերը, որով վերջ գտաւ հանգէուը:

ՈՐՍՈՐԴԱՑ ԱԿՈՒՄԲԻ ՀԱՆԴԵԸԸ

Կիրակի գիշերը ժամը 9ին աեղի ունեցաւ Հայ Արտօրգաց Ակումբի հանգէսը՝ համեստ յայտագրով մը: Յացումը կատարեց Պ. Վարդան Միսիրեան պատշտճ խօսքերով: Պ. Ահարոն յատակ և բամբ ձայնով կարգաց շորթ օրուայ Աշխատանի խմբագրուկանը՝ ուղղուած հայ գրերու և աթագրութեան պանծալի յորելեանին: Մերօվքէ էֆ. Դաւիթեան յուզուած խօսեցաւ մէկը իր գիշեցկագոյն բանխօսութենէն, զոր ներկաներու բուռն ծափերուն արժանացաւ: Իսկ մեր լուագոյն բամբակատար երիտասարդ պարգ Պ. Գետրոս Շիրիտճեանը արտասանեց ի. Ակնունիի «Դէպի երկիր» և Դանիէլ Վարուժանի «Հովիւ»ը այնքան զգայուն, այնքան բնական և այնքան սարսուազգեցիկ, որ ներկաներէն շատերը չկրցան արգիլիլով որ իրենց արցունքի կաթիլները ակտամայ գլորին այտերնէն վար: Տիղի ունեցան նաև ջութակահարութիւն և խմբերգ, որով վերջ գտաւ եղմիքի մէջ Համագային Միծ Տօնին հանգիստակատարութիւնը:

Հանգէսը սկսաւ հայր մերով, զոր երգեցին Հոկտիոնիմեան վարժարանի սանունիները Ասպետ Գ. Պուպիի պատշաճ խօսքերով բացաւ հանգէսը երաւերեց Գիր. Տրդատ եպ. Պալեանը բանախօսութեան և Տրդատ եպիակում հետո համարական մեր այս օրուայ թիւնի առաջին էջի մէջ, լաւ տպաւորութիւն թուուց ներկաներուն վրայ: Յայտագրին մէջ նշանակուած կարգաւ ֆանֆառը նոււագեց «Ե բլիր ձայնից»ը, Առաջնորդաբարանի ծերունի դիւնապետը կարգաց Ա. Մեմրոպեան ուղղուած համարական վարժարանի աշակերտուհուն թուուց մը:

Այս առթիւ առելորդ չէ թիրես ըսել որ համազգային այս միծ տօնը՝ իգմիրի մէջ իրեն վայել հանգիստաւութեան մասնակտութեանը յայտացաւ: ամէն օր ազգին անունով խօսող, անոր անունով ձառող, մանաւանգ անոր անունով ի-

րենց գիրքը շինողները՝ վայրկեան մը
շխտրհեցան իրենց յարգանքի փոքրիկ
բաժինը կատարելու. թէ եկեղեցական
և թէ ժողովրդական հանդէսներուն
ինչո՞ւ իրենց բացակայութեամբ կը
փայլին ազգային պաշտօնական անձ-
նաւորութիւնները. ո՞ւր էին թագւոր-
եանները, Հարենցները, Եփրեմները,
Փափազեանները, Օհանեանները, Իփ-
րիքնանները. Ազնաւորեանները. ո՞ւր
էին մամլոյ ներկայացուցիչները, մա-
նաւանդ ասոնք որ Մերօպեան տա-
ռերու և լեզուին չնորհիւ է որ իրենց
ապրուստը տպահոված են. ո՞ւր էին...
Բայց հարկ չկայ աւելի առաջ երթա-
լու, անոնք իրենց այդ ընթացքով ա-
ւելորդ անգում մը ևս ցոյց տաւին ի-
րենց ազգային ազգուկի հանգամանքը.
Ուրեմն երթան բարով. . .

ԹԵՄԵՐՈՒ ՄԷԶ

ԳԱՐԹԱՌ, 43 Հոկտ.

Երէկ թաղիս ժողովուրդին խուռն
բազմութեամբ. մհնք ալ տօնեցինք
հայ գրերու և տպագրութեան կրկնակ
մեծ յորելեանները իրենց արժանավա-
յիլ հանդէսներով, առաւօտուն թա-
ղականութեանն նախաձեռնութեամբ
խոկ երեկոյին Աշխատախիրաց Ընկե-
րութեան և Վարդանեան Միլութեան
համագործակցութեամբ, Երկու հան-
դէսներուն մէջ խօսեցան Պ. Պ. Ազաւ-
եան, Ե. Եղիազարեան, Գ. Պուպիլի և
ուրիշներ. Եղան նաև արտասանու-
թիւններ, երգեր և ազնիւնները
մեկնեցան խիստ զահ տպաւորութեան
տակ:

ԹԱՂԵՑԻ ՄԲ

ՊԱՅԼՆՑՈՒ, 43 Հոկտ.

Հայիտկուն Մեծ Յորելեանի առթիւ-
տեղիս հայութիւն ևս չէր կարսդ ան-
մասն ու անտարեր մնալ. սակայն
հակտուակ նախապէս յրուած հրաւի-
րոգրերու և մեծամեծ պատրաստու-
թեանց, նոյն օրուան կոկծալի մահ
մը, կամքէ անկախարար, չուրը
ձգեց բոլոր մեր ծրագիրները և հան-
դէսը շատ անշուք անցաւ:

Դպրոցական հանդէսը յետաձգուե-
ցաւ և միմիրայն խօսեցան տեղույս քա-
հանան. Տ. Յովհաննէս հայր Ֆերհատ-
եան և ուսուցիչ Պ. Կարտապէտ քէհ-
եանեանը:

ԾՈՂՈՒՀ

ԱՅՑՆՈՒ, 43 Հոկտ.

Այսու փոքրիկ գազութն ալ, շա-
րաթ օր տօնեց հայ տառերու գիւտին
և հայ տպագրութեան կրկնակ յորել-
եանները. Օրուայ մեծ տօնին առթիւ-
տանախօսեցին Տ. Գէորգ քնչյ. Նե-
ղամեան, Տոքթ. Տիգրան Գասապեան,
Տոքթ. Օփելիա Ներկարար-Գասապեան,
որ Շնորհալի մէկ մհներզն ալ եր-
գեց, ինչպէս նաև ուսուցիչ Պ. Յովհ.
Մսիրեան:

ՆԵՐԿԱ ՄԲ

ՍԱՂՆԱԼՈՒ, 43 Հոկտ.

Այսօր հանդիսաւորապէս տեղի ու-
նեցաւ Ազգ. մեծ տօնը:

Եկեղեցին լիցուած էր խուռներաս-
բազմութիւն մը և պատարագէն վերջ
կտարտուեցաւ հոգեհանգութեան պաշ-
տօնը. Եկեղեցին աւարտումէն ան-
միջապէս վերջ, թափորը կազմուեցաւ
գալրոցի վաթունէ աւելի աշակերտ և
աշակերտուհիններէ և ուսուցիչներէ
նախագահութեամբ Տ. Ներսէս քնչյ.
Մինանեանի թափորը եկեղեցւոյ արե-
մտեան գոնէն առաջանալով, անցք մը
կատարեց գերեզմանատան կողմէն,
և հասաւ տղայոց գալրոցը. այդ կրր-
թական շէնքին առջեւ թափորը կանգ
առնելով, ուսուցիչ Պ. Օնսիկ հակիրճ
ճառախօսութիւն մը արտասանեց և
յուզեց ներկայ ժողովուրդը. Յետոյ
Տ. Ներսէս քնչյ. Ախաննեան հոգոց մը
արտասանեց կրթական չէնքին սատա-
տարզներու հոգւոյն. թափորը շառ
րունակեց Մալթայի պազուտան, ուր
ամբողջ հայ տուներու առջեւ մաքրը-
ուած և պատուհաններն ալ ծաղիկնե-
րով, գորգեցով զարդարուած էին:

Թափորը հասաւ պահականոցի տաջեւ-
ուսուցիչ Պ. Խշանեան հակիրճ ատե-
նախօսութիւն մը արտասանեց երկու
Մեծ վարդապետներուն յարգանգ մա-
տուցանելով. խուռերամ բազմու-
թիւնը միշտ կը ծափանարէր:

Երր թափորը հասաւ եկեղեցւոյ
բակը, Տ. Ներսէս քնչյ. կարգաց ճառ
մը՝ գրուտասող Ս. Ստամիկի և Ա. Մեռ-
ոպի աշխատութիւնները, և պարզէց
Ներսէսի ժամանակակիցները, վարդապետ
վիճակից. Յետոյ խօսեցաւ տնօրէն
Պ. Թագէսսական նոյն իմաստով, բայց
ազգեցիկ. ապա խօսեցան Պ. Խշան-
եան և Օր. Վանլիւան, էն վերջը Տէր
Ներսէս հօր պահպանիչով, ժողովուրդը
գոյն տպաւորութեան տակ մեկնեցաւ:

Գանահատելի են Պ. Կղերունիի և Պ.
Յարութիւն Աւնձեանի ջանքերը, ո-
րոնք նախաձեռնութիւնն ունեցած էն
հանգանակութիւնով Մաղնխացի հա-
յուրէն գոյացնել կրթական ֆոնտին
համար 15 տամանեան ոսկի, բացի
գպրոցական աշակերտներէն. կը յու-
սոնք որ այդ գումարը պիտի հասնի
30 ոսկիի:

ԴԻՏՈՂ

ՄԱՀ ՍԻՄՈՆ ԶԱԻԱՐԵԱՆԻ

Երէկ աստուան մեզի ուզզուած
հեռագիրը, անողքօրէն, կը գումէ-
մաշը՝ Դաշնակցութեան հմետայիրնե-
րէն և մեծ գործիչներէն ՍԻՄՈՆ ԶԱ-
ԻԱՐԵԱՆԻ որ, տակաւին իր գործին
լիութեան և գեղեցիկութեան մէջ կ'ի-
նայ իր սրտի հիւանդութեան տնխայ
հարուածներուն տակ:

Մինք պիտի չկարենայինք, յըն-
ցուած ծանր ցաւէն և արտասուգին
անփոխարինելի կորուստն հանդէպ-
այս սիւնակներուն մէջ պարփակիւ
թեզմաւոր և հոյակապ կամքի մը
պատմութիւնը, որ ամբողջ քառորդ
դար մը կը կապէ իրեն հատ: Միայն
ըսենք որ, երբ, ամբողջ Ազգը, միա-
հաւուու և պանծալի եղացրութեան
մը մէջ, կը տօնէր իր գոյութեան Մեծ
Տօնը՝ տարաբախտ և զմայլելի Զա-
ւարեանը վերջին անգամ, ի տես իր
ցեղին համատարած զարթօնքին և
ցնծութեան, որուն առաքեալներէն
մին եղաւ, կարծես չէր տոկտր իր
զգացած անհնարին ուրախութեան եւ
կը գագրէր չնչելէ՛ ու կ'ընծայուէր Մեծ
Տօնին զոհարերութեան խորաններուն:

Միմոն Զաւարեան անստգիւտ
մարմնացումը հղած էր. անձնուէր,
անկեզծ և անշահախնդիր, ազգային
գործիչի և կուսակցականի՝ որուն կո-
րուստը չի պատկանիք միտյն Դաշնակ-
ցական շարքերուն որ, մէկ ծայրէն
միւսը, անմիսիթար սգաւորները կ'ըլ-
լան իրենց թանկագիրն մեսելին՝ այլի
ամբողջ ազգին, որուն նուիրուած ե-
ղաւ Զաւարեանի կեանքը:

Միմոն Զաւարեան, հազիւ 48 տա-
րեկան կար:

Այս առթիւ Պոլիս խրկուեցան հե-
տեւալ ցաւակցական հեռագիրները. —

Ազատաւարտի Ամբագրութեան

Մեր պատշելի ու թանկագիրն Զա-
ւարեանի մահագոյժը ամբողջ լնկերնե-
րուն իոր ցաւով շանթահարեց. մեր
ուղաքն ու կսկիծը խոռնելով ձերինին
կը խոռնարհինք իր սուրբ գագողին
ուղիւ:

Հ. Յ. Դ. ԻԶՄԻՐԻ ԿՈՄԻՏԱՏ:

Պ. Հ. Հաւթարձումեան

Կ. Պոլիս

Աշխատանի խմբագրութիւնը կու-
պայ իր խոր կսկիծը յայնել թանկա-
գոյժի Զաւարեանի մահուան տոթիւ,
խոռնարհինք իր զինքը ներկայացնէք իրը
սգաւորը թանկագիրն մեսելին՝ այլի
պատուի թանկագիրն ալ ծաղիկնե-

րով, գորգեցով զարդարուած էին: